



ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ, ՏՆՏԵՍԵԿԸՆ ԵՒ ԲՆԸԿԸՆ

ՕՐԱԳԻՐ

ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ,

ՏՆՏԵՍԵԿԸՆ ԵՒ ԲՆԸԿԸՆ

ԳԻՏԵԼԵԱՑ

ԺԱ. ՏԱՐԻ ԹԻԻ 16.

1853

ՕԳՈՍՏՈՍԻ 13.

ԲԱՐՈՅԱԿԱՆ

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ՝

ԳԼՈՒԽ Ժ.

Հպարտութեամբ աշուած տղայ :

Կը մնայ հիմա քիչ մ'ալ հպարտու-
թեամբ աւրուած տղայոց վրայ խօսել.
ասոնց բնաւորութիւնը շատ անգամ բա-
րի ու բեղնաւոր կ'ըլլայ, բայց որչափ
վտանգներ կան իրենց դաստիարակու-
թեանը կողմանէ :

Վժուարին է ըսելը թէ երբեմն ին-
չուան ուր կ'երթայ իրենց անսաստու-
թիւնը, իրենց աներեսութիւնը, իրենց

մնափառութիւնը, իրենց ցուցամու-
թիւնը, իրենց խատութիւնը, իրենց
գոռոզութիւնը, ու նոյն իսկ իրենց լըր-
բութիւնը : Ինչ որ դաստիարակու-
թիւնը փոխանակ այս ախտաւոր յօժա-
րութիւնները ըստ ժամանակին ուղղե-
լու, աւելի զանոնք գրգէ ու հաստատէ,
որ մը իրենց ծնողացը լաւ մը կը հաս-
կըցընեն այն հպարտութեանը բոլոր
ծանրութիւնը, որ սնուցեր են իրենց
մնասակար կամքը կատարելով :

՝ Տես հտ՝ Ժ. էրես 353 :

Բայց աւանդ . պէտք է հոս խոստովանել որ շատ անգամ նոյն իսկ ծնողաց հպարտութիւնն է որ կը գրգռէ , կ'արմատացնէ ու կը տածէ տղայոց հպարտութիւնը : Բայ բանս ատենօք Ֆենելոն ալ դիտեր էր , ու այս կերպով կը ստորագրէր հպարտութեամբ աւրուած տղու մը նկարագիրը :

« Բար մայրը զինքը այնպիսի բարձրամտութեան ու գոռոզութեան մը մէջ սնուցեր էր՝ որ իրեն վրայի ամենէն սիրելի կատարելութիւններն ալ կը նսեմացնէին : Իրեն բնաւորութիւնը լաւ էր ու անկեղծ , բայց ոչ այնչափ հաճոյակատար . չէր մտածեր թէ ինչ բան կրնայ ուրիշին հաճոյական ըլլալ . ազնուական ու բարեսէր սրտով ուրիշին բան մը տալ չունէր . իրեն վրայ ոչ մարդասիրութեան և ոչ բարեկամական զգացմունք մը , ոչ առատաձեւութիւն , ոչ ուրիշներուն իրեն ցուցուցած խնամոց երախտագիտութիւն մը , և ոչ մէկուն արդիւնքը ճանչնալու ուշադրութիւն մը կ'երևար . հասլա իրեն փորձին կը հետևէր առանց ուրիշ մտածութիւն : Իրեն ծառայելու բախտը՝ իր մտացը նայելով , նոյն իսկ մեծ փոխարէն մըն էր անոնց՝ որոնք որ իրեն կը ծառայէին : Օ ինքը գոհ ընելու համար պէտք չէր ամենեւին բանի մը անկարելի է ըսել , ու քիչ մը ուշանալն ալ բաւական էր իրեն տաք բնութիւնը զայրացնելու :

« Բար մայրը օրոցքէն սկսեալ զինքը շողոքորթելով մեծցուցեր էր . որով մեծ օրինակ մը եղեր էր թշուառութեան անոնց որ բարձր աստիճանի մէջ կը ծնանին : Իր պատանեկութենէն սկըսած՝ բախտին խոստութիւնը չէր կրցած այն իրեն յանդուգն համարձակութիւնը ու գոռոզութիւնը չափաւորել : Իրեն հպարտութիւնը երթալով կ'աճէր . ամենեւին նման արմաւենիի մը փափուկ ոստին , որ որչափ որ ալ մէկը ջանայ վարձուէ՛ դարձեալ միշտ վեր կը կանգնի » :

Բայ պատճառաւս ոչ երբէք կը ձանձրանամ նորէն ըսելու թէ՛ ծնողաց և թէ՛ դաստիարակաց . Բրթուն կեցեք , այդ ձեր դաստիարակելի տղուն բնու-

թիւնը որչափ որ գեղեցիկ ու արգասաւոր ըլլայ , այնչափ աւելի պիտի զգուշանաք որ չըլլայ թէ հպարտութիւնը զինքն աւրէ : Թէ որ այն գեղեցիկ բնութիւնը՝ միանգամայննաւ զօրաւոր բնութիւն ալ է , այն տղան որ կրնայ ատենօք նշանաւոր , և կամ թերևս կարգէ դուրս մարդ մը ըլլալ՝ բռնաւոր մը ու ատելի արարած մը կը դարձնէք : Ինք զինքը սովորական մարդիկներէն ուրիշ տեսակի մարդ պիտի սեպէ : Պիտի կարծէ որ մէկալնոնք ուրիշ բանի համար աշխարհք եկած չեն՝ բայց եթէ իրեն ուղածները ընելու , իրեն ծառայելու , իր ամէն յօժարութիւնները կատարելու , իր ամէն հաճոյիցը գլուխ ծռելու , ու աստուածային բանի մը պէս ամենայն բան իրեն նուիրելու : Բայպիսի մըն էր Պուրկոնէի դուքսը , որուն վրայ Սէն-Սիմոնի դուքսը ասանկ կը խօսի . « Եթէ թրտարեկան եղած ատենէն՝ խիստ էր ու վերջի աստիճանի բարկացող , ինչուաննաւ անշունչ բաներու դէմ . կատաղի ու մոլեգին , չէր կրնար որ և իցէ պզտի անպատշաճութեան մ'ալ համբերել , թէ և օրուան ժամերուն , ու տարերաց կողմանէ ալ ըլլար . ու անանկ սոսկալի կիրք կ'ըլլար՝ որ շատերը կը վախէին որ չըլլայ թէ կատաղութենէն ճաթի : Վերջի աստիճանի յամառ . ամենայն տեսակ զուարճութեանց չարաչար ետևէ . որկրամուլ , կատաղի որսորդ , ու երաժշտութիւնն այնպէս կը սիրէր որ խելքը գլխէն կ'երթար . խաղի մէջ յաղթուելուն չէր կրնար համբերել , ու իրեն հետ խաղալը շատ վտանգաւոր էր : Եկ խօսքով ինք զինքը ամէն տեսակ կրքերու տուած , ու ամէն տեսակ հեշտութեանց ետևէ էր . շատ անգամ վայրենի ու բնութեամբ անգութ . կատակի մէջ վայրագ . ծաղր ընելու այնպէս վարպետ՝ որ չարաչար սիրտ կը վիրաւորէր : Ինքը իբրև թէ երկնից բարձրութիւնը ելած՝ մարդկանց վրայ ոչինչ բաներու մը պէս կը նայէր , իբր թէ անոնց հետ ամենեւին նմանութիւն մը չունենար՝ ինչ ալ որ ըլլային » :

Տեսեք թէ առաջին գէշ դաստիարա-

կութիւնը ո՛ր հասուցեր էր այն տղայն .
և ետքը Ֆենեւրնի Վասպրէի արքե-
պիսկոպոսին դաստիարակութե՛րը դար-
ձաւ եղաւ այն զարմանալի իշխանը , զորն
որ նոյն իսկ Ս օլթէն գովելով կը զրու-
ցէ :

Գազփա երջանկացեալ էր ընդ նորա գաւազանաւ .
Իսկ թէ որ այդ ճոխ բնաւորութիւ-
նը հանդերձ իրեն արգասաւորութեամբ
բը միանգամայն ունայն ու տկար բնա-
ւորութիւն մը ըլլայ , քու հսպարտ դաս-
տիարակութեամբդ կը դառնայ անխելք ,
աներես , ցած ու կեղծաւոր արարած մը
կ'ըլլայ . ամէն բանի վրայ փեղցրփեղ
խօսող . անկարող ծանր ուսմունք մը սոր-
վելու , և ոչ բանի մը մէջ առաջ երթա-
լու : Ե ատ շատ կ'ըլլայ այն որ ֆաղաթաւ
աստե՛ր կ'անուանի , այսինքն բան ծա-
խող անխելք մը անօգուտ թէ՛ իրեն և
թէ՛ ուրիշներուն . և շատ անգամ՝ թէ
որ դիպուած ըլլայ , քսանըհինգ տա-
րուան՝ ինք զինք ու իր ընտանիքը վա-
տահամբաւ կ'ընէ կը թողու :

Ֆենեւրն՝ դաստիարակութեան վե-
հագոյն վարժապետը , կ'ուզէր որ թարմ
հասակէն այս թշուառութեան առաջն
առնուի . և որպէս զի չըլլայ թէ տղա-
քը մէյմէկ գոռոզ աստե՛րը դառնան
(ինչպէս որ հիմա սովորութիւն եղեր
է ըսելը) տես թէ ինչպէս կը իրատէ
նախ զանոնք աներեսութենէն ու ան-
մտածութենէն պահել : Տարակոյս չու-
նիմ որ ընթերցողացս հաճոյ բան մը
ըրած կ'ըլլամ թէ որ հոս իրենց աչքին
դիմացը դնեմ իրեն ըրած փափուկ ու
խորին դիտողութիւնները :

“ Ե ատ անգամ , կ'ըսէր ինքը , մար-
դիկ կ'աւրեն տեսքով տղաքը իրենց
զուարթութե նիւթ ընելով՝ ու կը վար-
ժեցնեն զանոնք մտքերնին եկածը ա-
փեղցրփեղ դուրս տալու , աղէկ չգիտ-
ցած բաներուն վրայ խօսելու . և այլ
ինչ և իցէ գիտցած չգիտցած բանին
դատաստան ընելու , և որոշ չգիտցած
բանին վրայ խօսելու սովորութիւնը կը
մնայ վրանին բոլոր իրենց կենացը մէջ ,

որ խելքի պակասութեան նշան է :
“ Ե յսպէս տղոյմով զուարճանալը
ուրիշ վնաս մ'ալ ունի . տղաք երբոր
կը տեսնեն որ մարդիկ անուշ աչքով
վրանին կը նային , ամէն ըրածնին կը
դիտեն , ու ըսածներուն սիրով մտիկ կը
դնեն , կը սկսին կարծել թէ ալ բոլոր
աշխարհք իրենց վրայ պիտի թափի ու
իրենց վրայ պիտի խօսի :

“ Վանի որ այդ տարիքին մէջ մէկէն
մէկալէն գովասանք կը լսեն ու ամենևին
ընդ դիմութիւն մը չեն կրեր , մտքերնին
մեծ մեծ բաներ կը դնեն , որով և բոլոր
կեանքերնուն մէջ շատ անգամ յոյսեր-
նին պարապ կ'ելլայ :

Տղաք տեսեր եմ որ ծածուկ խօսիլ
մը տեսնելուն պէս կը կարծէին որ ի-
րենց վրայ կը խօսին , որովհետեւ շատ
անգամ իրենց վրայ այնպիսի ծածուկ
խօսակցութիւն եղած էր , մտքերնին ալ
դրած էին թէ իրենց վրայ ամէն ըսածնին
խելքէ մտքէ դուրս զարմանալի բաներ
են : Ուստի տղոց վրայ ինամբ ունենա-
լու է , բայց առանց իրենց կարծել տալու
թէ ուրիշները բաներնին գործերնին
թողած միշտ իրենց վրայ կը մտածեն :
Յուցընելու է որ անոնց վարմունքին վը-
րայ աչք ունիս՝ ի սիրոյ , և թէ իրենք ա-
ռաջնորդ ունենալու կարօտ են , չէ թէ
զարմանալի ու խելացի տղաք են ,” :

Ուրիշ տեղ մըն ալ ասանկ կը խօսի .
“ Որովհետեւ այն հասակին (այսինքն տը-
ղայութեան) մէջ մարդս խելք մը չյու-
սար վրանին , քիչ մը խելացի բան մըն
ալ տեսածին պէս կը զարմանայ : Որչափ
որ ալ ծուռ դատաստաններ ընեն՝ աչքի
չերեար , անկեղծութեան շնորհքը աչքի
կու գայ , ու իրենց մարմնոյն աշխուժու-
թիւնը , որ միշտ վրանին կը տեսնուի ,
մտքերնուն արթնութեանը նշան կը սե-
պուի : Ե յս է պատճառը որ կարծես
թէ մանկութե հասակը շատ բանի յոյս
կուտայ , ու ետքը երեւցած արդիւն-
քը քիչ բան է : Ե սոր համար կը տես-
նենք՝ որ այն տղայն որ ինչուան հինգ տա-
րուան կարգէ դուրս խելացի բան մը ե-
րկնալուռն համար ամէնքը զինքը ձեռքի
վրայ կը բռնէին , բանի որ տարիքն առ-

1 Դաստ . Աջկանց ԳԼ . Գ .

նէ կը սկսի երեսէ ինկնալ ու արհամարհուիլ է , , :

Այն նաև ուրիշ տեսակ մը պարտի կրէշնէր ալ որոնց վրայ պէտք չէ շատ վատահասնալ . ներէն ինծի ընթերցողք ու ամենեին չգարմանան ըսելիքիս վրայ . ասիկայ այնպիսի փափուկ ու այնպիսի էական հարկաւոր բան մըն է , որուն վրայ ունեցած մտածմունքս և կամ գիտցածս չեմ կրնար լռել : Ա՛նուզեմ խօսիլ առաքինութեան ու իմաստութեան պատի հրաշալեացս վրայ , ըսել կ'ուզեմ այն լաւաբարոյ ու զգուշաւոր տղայոց վրայ , որ քեզի այնպէս մը կ'երևան որ ամենեին պակասութիւն մը չունին , և առանց յանդիմանութիւն լսելու կը մեծնան :

Այրբոր Ասորիզու պղտի կղերանոցն էի , վրաս ծածուկ սարսուռ մը ու ակամայ դող մը կու գար , քանի որ հայր մը կ'իմայր մը իրեն տղայն ինծի բերելու ատենը այսպիսի բան մը ըսելու ըլլար թէ “ Ա՛մենեին առիթ մը չունեցայ զինքը յանդիմանելու . այս տղայն իրաւ որ պարտի է . Գարեւորեան մըն է , , : Ասածին զէմը չէի առներ , և կարելի է որ այն ատեն տղայն անանկ ալ եղած ըլլայ , բայց ես ինձի կ'ըսէի . “ Ա՛ն քեզի դժուարին աշխատութիւն մը . պէտք է համբերել ոչ միայն տղուն այլ նաև ծնողացը , , :

Ի՞նչերևս կը զարմացնենմ այս խօսքովս , սակայն կարծեմ զարմանքը կը դադրի՝ թէ որ մէյմը այս ծանր նիւթին վրայի ըսելիքներս ըսեմ : —

1 Ֆենիէ . Դաստ . Աղկանց .

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

Արի արանց :

Ա՛րի արանց էր և երթայր ,
Եւ յերթն առնուլ՝ աշխարհ թընդայր :
Բարձրաճակատ բարձրահայեաց ,
Օ աչօքն առեալ հիւ հրրձուանաց ,
Եւ սիրտ 'ի ծոց ուրախալիր .
Հազիւ ներէր կոխել զերկիր .
Շուրջ ոլորտիցրս բոլորակ
Ահման թըւէր խուն ունարձակ .
Եւ յնքան յուսով էր պատարուն ,
Եւ յնքան սիրով էր եռանդուն :
Ա՛րի արանց էր եւ երթայր ,
Եւ յերթն առնուլ՝ աշխարհ թընդայր :
Եւ կորովի եւ քաջալանջ
Ի վըտանգաց գոռ աննահանջ .
Դիմագրաւեալ անզէն անզրահ ,
Բզբանակաց իսկ մերժէր զահ .
Օ արիութեան զգեցեալ արբուն՝
Ահմարհէր զհասակս համբուն .
Անկու թիւն՝ սեղ էր առաթուր ,
Երբութի՝ խուր ինչ թաքթաբուր .
Ինքն եղևին յաղթահասակ ,
Հովանաւոր մայրեաց պրտակ :
Աշխարհս համայն ինչ ոչ արժէր ,
Օ ամէն զընէր զամէն մերժէր .
Երժաթ ու ոսկի կայր արհամարհ
Եւ սիգաշարժն այն գարշապար .
Այ մի գոհար ակնախրտիդ
Շողայր շարժէր զաչսըն շափիդ .
Արմա թափուր են թանգարանք ,
Երբ ինչ չունին վաճառականք .
Այ որ ճարտար հընարագէտ
Բաւէր ըզնա՝ ոնել հակամէտ :
Ա՛րի արանց էր եւ երթայր
Եւ յերթն առնուլ՝ աշխարհ թընդայր :
Տիեզերաց յառեալ ընդ ծիր՝
Ա՛նու՛մ լոկոյ արար ընտիր ,
Կարթեալ ըզսիրտն 'ի մին եւեթ ,
Բզնա միայն ձրգէր ըզհետ .
Ի միջակէտն եդեալ սըրտի ,
Ի՞նչէր ամէնն այլ սընոտի .